

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ԹԻԻ 21

15 Փետրուար 1895



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

ՃՊԱԿԵՂԱԿԻ ՃԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՒ 20

1895

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. Վարդապետուհին ժ. Առաքելոց — Ս. վ. Ն.
2. Գիտականք — Յ. Աբելև Ալան
3. Պղատոնի երազն — Ս. վ. Ն.
4. ՎԱՐՔ Ս. ՄՈՆՈՒՔԱՅԻ — ՅՈՎՀ. վ. Աբելևան:

Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Հինգերորդ Տարի

Թիի 21

15 Փետրուար 1895

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ- ԱՌԱՔԵԼՈՅ

ԿԱՄ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ

ԵՐԿՈՏԱՍԱՆ ԱՌԱՔԵԼՈՎՔ Դ ԷԹԱՆՈՍՍ

Շարունակութիւն (*)

Յիշատակեալ Գրիչը զՎարդապետարանս կը կոչեն, վարդապետութիւն Առաքելոց, ուրիշ հեղինակողի անուն բնաւ չըկայ: Քիչ առաջ Ս. Աթանասի հատուածն յառաջ բերինք՝ յորում կանոնական համարեալ Գիրքն յիշատակելէ յետոյ ՚ի հարց ընկալեալքն ալ յիշատակեց: Որք են. Իմաստութիւն Սողոմոնի, Սիրաք, Եսթեր, Յուդիթ, Տովբիթ, Առաքելոց վարդապետութիւնն, Երմայի Հովիւն: Առաքելոց Վարդապետութիւնն կը յիշատակուի առանց հեղինակի մը որոշիչ անուան. զի այս Տեառն վարդապետութիւն է, զոր Առաքեալք քարոզեցին: Վարդապետարանիս յարատեթիւնքն եղող Եկեղեցական Կանոնք կը խօսին այսպէս ՚ի սկզբանն.

«Աստ հրամանի Տեառն մերոյ Փրկչիւն Յիսուսի Քրիստոսի ժողովեալ մեր, որպէս կարգեաց . . . եւ պատուիրեաց մեզ

(*) Տե՛ս Պատկեր Ե. Գորչի Բէ- 20.

տիւնէլ զբան իւր ընդ աշխարհ ամենայն . արդ հաճոյ էդէս մեզ ի յիշատակ եղբայրութեան՝ ըստ իւրաքանչիւր ջափու յայտնութեանն ի Տէառնէ, կամօքն Աստուծոյ 'ի Հոգի սուրբ յիշեցուցանել ձեզ զբան պատուիրանիւն: Ապա իւրաքանչիւր Առաքեալ մի զմիոյ կնի կ'ըսկսի խօսիլ, իւրաքանչիւրն իրեն եղած յայտնութիւնն բացայայտելով: Յովհաննէս առաջինն խօսելով կ'ըսէ . — «Երկու եւն ճանապարհք. մի՛ կենաց, միսն մահու եւ այլն, որ վարդապետարանէս քաղուածոյ յաստութիւն մ'է:

Նոյն յիշատակագրին մէջ կը տեսնեմք Առաքելական ժողով մը՝ Երուսաղէմականէն տարբեր: Հնութիւնն չըսեր թէ ինչ ժողով է այս, միայն Անտիոքայ ժողով մը՝ զոր մեք յիշատակած եմք ապա եւ հնագոյն հեղինակք աւանդած են մեզ, ծանօթ են ցարդ: Կ'երեւի թէ այս մեզ անծանօթ ժողովն կ'ակնարկէ Ս. Երանոս՝ իր Առաքելական օրէնք կամ վարդապետութիւնք բառերուն կցելով Երկրորդ սրոյշիչ բառն:

Խաղամուկից Անանուս հեղինակն յիշեցինք 'ի վերոյ. (Բ. Դար) որպէս զի հաստատունք թէ հինք զվարդապետարանս Առաքելոց երկ համարած են միշտ, նոյն ճառին ամբողջ հաստուածն ներկայեմք հոս եւ համառօտիւ քննենք:

«Առաքեալն Պաղոս յիշատակէ, զՏիմոթէոս ուսուցանելով 'ի հաւատս հաստատուն կայ էս 'ի յորդոր բարեպաշտութեան, այսպէս. Տիմոթէէ, պահեա գաւանդն. մի՛ անփոյթ առներ զշնորհացոյ որ 'ի քեզ են, որ տուան քեզ մարգարութեամբ 'ի ձեռնադրութենէ երկցութեան. այլ դու գուարք կաց, յամենայնի ձգնեա՛ց, զգործս աւետարանչի գործեա, զսպաշտօնդ քո կատարեալ կայ. օրինակ բարի յիջիր յամենայնի»: Դարձեալ, «Եթէ որ եղբայր անուանեալ՝ կամ պոռնիկ իցէ կամ կուսպարիշտ կամ ազան կամ բամբասօղ կամ արբէցօղ կամ յափշտակօղ, ընդ այնպիսոան էս հաց մի՛ ուտել»: Եւ այլուր. «Եթէ որ եղբայր այլակրօն բարս ունիցի», եւ այլն: Եւ 'ի վարդապետութիւնս Առաքելոց. «Եթէ որ եղբայր յանցանիցէ յեկեղեցւոջ էս գօրենսն ոչ ունիցի, մի ժողովեսցի 'ի ձեզ մինչէս ասպաշխարիցէ. եւ մի՛ ընկալցի՝ զի մի՛ արատեսցին էս խափանեսցին սղօքք ձեր»: Դարձեալ Առաքեալն այլուր ասէ. «Բարձք ըզջարն 'ի միջոյ ձերմէ»: Զի քէ 'ի բագում վկայից՝ էս յայլագան

եւ 'ի միաճայն բանից խրատիմք ընդ եղբարս մեզուցեայս ոչ ուտել, որչափ եւս 'ի պատարագեն Քրիստոսի ջնադորդել:»

Սոյն հատուածին Առաքելականքն քաղուածոյ են Պաւղոսի առ Տիմոթ. Ա. թղթ. Զ. 20, — Դ, 14. Ե, 20. Բ. Դ, 5 տուներէն. դարձեալ Ա. Կորնն. Ե, 11, Իսկ վերջընթերն՝ Եթե որ եղբայր այլակրօն բարս եւայլն. Կորննթացւոց անձանօթ մնացած Առաջին թղթէն է, Այդ թուղթ՝ զոր Ոսկերբերան չընդունիր, նոյն իսկ Պաւղոսի խօսքերովն կը հաստատուի. «Գրեցի ձեզ 'ի թղթի այդ չխաճանակել ընդ պոճնիկս» (Ա. Կորնն. Ե, 9—13): Այս խօսքով այդ կորուսեալ թղթոյն գոյութիւնն՝ երկրորդ դարու մէջ Հռոմէական եկեղեցւոյ ծանօթ ըլլալն կը հասկըցուի

Ամբողջ Լեւոնեան Հաւաքածոյն՝ (Կ. Պոլսեան նորագիւտն)՝ Քրիստոնեայ ժողովոյն ընդունելի ընթերցարանն էր, եւ ինչպէս Gamurrini (G. Fr.) գիտել տուած է, այդ Հաւաքածոյն ամբողջ Անտիօքեան Եկեղեցւոյն սեպհականութիւնն է. վասն զի Կղերման կրկին թղթերն Արեւելեան Եկեղեցւոյն մէջ կը կարդացուէին, Բառնարաս՝ Անտիօքայ առաջին Առաքելալն է, Իգնատիոս՝ հայրապետն, Ոսկերբերան ոչ հեռի այսիւ Ասոնց ամեւնուն անուան կրօղ զրութիւնք հաւաքուած են Լեւոնեան Մատենին մէջ. այսպէս հնար է կարծել՝ թէ հաւաքածոյիս օրինակութեան եւ գրութեան տեղն Անտիօք քաղաքն ըլլայ:

Վարդապետարանիս մէջ յիշատակելի է դարձեալ ԺԲ գլուխ 6 համարին Քրիստոնեայ բառն. զոր հազիւ թէ երեք անգամ Նոր Կտակարանի մէջ կը տեսնեմք. (Գործք. ԺԱ, 26. ԻԶ, 28, Ա, Պետր. Դ, 16): Առաջինն կ'ըսէ, նախ Անտիօքիոյ մէջ աշակերտներն սկսան Քրիստոնեայ կամ Քրիստոսեան կոչուիլ. որ է ամ Տեառն 43, աւելի առաջ քան թէ ետք. երկրորդն՝ յամի Տեառն 60 կամ քիչ մ'աւելի. այս ատեն ընդհանրացած էր այդ կոչումն, վասն զի Ագրիպպաս առ Պաւղոս խօսելով կ'ըսէ. «Փոքո՛ւ իմն հաւանեցուցանես զիս լինել քրիստոնեայ:» Նոյն խօսքն կը կրկնեմք Պետրոսի թղթոյն համար. որոյ թուականն է 64. «Ապա եթե իբրեւ զքրիստոնեայ՝ մի՛ ինճ ամալեացի այլ փառասոր արասցի զԱստուած անուամբս այսուիկ. Այս վկայութիւնք յայտնի կը ցուցնեն որ Քրիստոնեայ անունն Հրէից եւ Հեթանոսաց մէջ յայնժամ առհասարակ ընդհանրացած էր. ինչպէս յայտնի է Տակիտոսի Տարեգրաց ԺԵ, 44էն:

Վարդապետարանին մէջ հաստատուն կոչում մը չէ Քրիստոնէայ անունն, հազիւ անգամ մը միայն ժ՛՛՛՛՛ն զլլտոյն մէջ արբուած է հաւատացելոց. այնպէս զի յայանի կ'երևուի որ Հրէից եւ Հեթանոսաց մէջ զեռ եւս ընդհանրացած չէր այլ միայն Աշակերտաց ծանօթ: Մինչ ուրիշ տեղեր՝ ըստ Նոր Կտակարանաց կը կոչուին՝ երկու անգամ Սուրբ, անգամ մը Եղբայր, անգամ մ'եւս Մկրտեայ, հակադրութեամբ Մկրտելի (երեխայ) բառին. անգամ մ'ալ Բնիքի:

Մինչևեւ ցարդ ըսուածներն կը մղեն զմեզ ենթադրել՝ թէ սոյն Մատենոս կազմուեցաւ Անտիոքոյ մէջ. վասն զի կ'երևուի թէ Քրիստոնէայ անունն զեռ տարածուած չէր Հաւատացելոց մէջ Գրոցս հրապարակ ելած ժամանակ, եւ հեղինակն եթէ հետաւոր տեղոց բնակիչ ըլլար՝ այդ բանն պիտի չգործածէր, կամ թէ ժամանակաւ աւելի յետին դարու պիտի պատկանէր, որ չէ իրաւ Քրիստոնէական կրօնից կեդրոնն Երուսաղեմէն փոխադրուած էր յԱնտիոք. այն քաղաքին մէջ Առաքելք ժողով գումարեցին եւ օրէնս սահմանեցին, որոնց յիշատակն հետգոյն նախնի զրչաց մէջ կ'երևուի:

Ուրիշ ինչոյր մ'ալ կրնայ առաջարկուիլ, արդեօք Վարդապետարանին զրիչքն մէկէ աւելի չե՞ն. պատասխանն՝ Ո՛չ է: Գարձեալ շատ մը հարցումներ կրնան ուղղուիլ մեզ. որոց մի առ մի խօսելն աւելորդ է ստալն, քանի որ Գրոցս ընթացքին մէջ հարկ պիտի ըլլայ քննել նոյնն եւ պատասխանել:

Ե.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻԻՆՆ. ԾԱՆՈԹՈՒԹԻԻՆՖ ԵՒ ԼՈՒԾՄՈՒՆՔ

Վարդապետարանին յունարէնն պարզ եւ զիւրին է, միայն շատ տեղ առաջս զիւրութիւն լինելով՝ պէտք է ուշադիր ըլլալ: Գրուած ժամանակն՝ քրիստոնէական լեզուն զեռ ծլելու վրայ էր. եւ վասն զի Նոր Օրէնքն Հնոյն կատարումն է՝ այսպէս ալ իր լեզուն հնոյն բարբառէն մասամբ անջատ եւ մասամբ հետեւօղ է: Ուստի՝ որպէս զի խօսքերն եւ բառերն թարգմանուելով չփոփոխին եւ Մատենիկն իր բնական կերպարանն պահպանէ՝ բնադրին հաւատարիմ մնացինք: Իւրաքանչիւր բառ՝ Նոր Կտակարանին հետ՝ եւ Հին Օրինաց յունական թարգմա-

նութեանց հետ բաղդատել հարկ էր, բուն իսկ իւրաքանչիւրոց ար-
ժէքն ըմբռնելու համար եւ իմաստն հասկընալու, առ այդ ծա-
նօթութեանց յատուկ էջեր աշխատութեանս մէջ աւելցուցինք։(1)

Արաքըին իմաստնոց յունարենիւ գրուած չէ Վարդապե-
տարանս, ինչպէս յիշեցինք. ամեն բառ եւ խօսք այնպիսի հը-
րայարանութեամբ լի է՝ որուն նոր Կտակարանաց եւ սչ մի
Գիրքն կրնայ հաւասարիլ։ Մեք մեր թարգմանութեան մէջ կը
պահեմք երբայականութիւնքն հաւատարմաբար. զոր օրինակ
հայնոյութիւնք կ'ըսեմք ճիշդ յունականին համաձայն, փոխանակ
ըստ մտացն չար գործ ըսելու. երկիւղիւ գբանս, այսինքն պահ-
պանել, ունել. բան բառն պատուիրանն է. արդար՝ որ շատ
անգամ աղքատն ցոյց կուտայ. մի՛ վերացուցաներ գճեռն քս
յոստերի կամ ՚ի դատերի քումնէ, երբայբանութիւն է, եւ
նշանակէ պահպանել, պահել. Թողլով մնացեալքն՝ զորս յընթացս
գործոյս պիտի տեսնեմք, կը կրկնեմք որ որչափ ալ Մատենկան
բառերն յունարէն են՝ սակայն լեզուն երբայեցի է։ Այս քննու-
թիւնք՝ Գրոցս հնութիւնն եւ քրիստոնէական նախնական լեզ-
ուին կազմութիւնն եւ գործածութիւնն պիտի յայտնեն մեզ։

Եւ վասն զի Վարդապետարսնս քիչ բառով շատ բան կը
խօսի, ծանօթութեանց եւ մեկնութեանց կամ լուծմանց հարկ
տեսած եմք, զորս առանձին խնամքով կարգած։

Լուծմանց մէջ առանձինն կը խօսիմք քրիստոնէական շաբ-
թուն երեք օրերուն վրայ. Զորբարդն, չորեքշաբաթի. Վեցերորդն
ուրբաթ եւ Կիւրակէն։

Քրիստոնեայք՝ սուսջին երկու դարերուն մէջ աստուածա-
յին Զոհն (Պատարագն) շաբթուն մէջ անգամ մը միայն կը մա-
տուցանէին, եւ ղէթ մինչեւ Ս. Յուսարինիայ ժամանակն ամեն
եկեղեցիք այսպէս ունէին (2)։ Աստէն չեմք քննեմք թէ երբ
արդեօք Կիւրակիէն զատ մնացեալ երկու յիշեալ օրերուն ալ
սկսու կատարուել նոյն Ս. խորհուրդն, եւ յետոյ Շաբաթ օրե-
րն ալ։ Այս ալ յայտնի է որ ամեն Եկեղեցւոյ մէջ միանգա-
մայն չսկսաւ, այլ ոմն առաջ, ոմն ետքն, եւ ոմն միայն Տե-
րունի օրերն, որոց զլիաւորն է Կիւրակէն. ըստ Վարդապետա-

(1) Հայերէն թարգմանութեանն զոր կ'ընծայեմք հոս՝ Բառ ու
բառ յառնականին վրայէն է։

(2) Ինչպէս ցարդ կը տեսնեմք Մեր Եկեղեցւոյն մէջ։

րանիս: Գործք Առաքելոցի Բ գլխուն 46 համարն իբր վաստ չէ կարելի յիշատակել՝ Առաքեալներու ամեն օր Տեսան Ընթրիքն կատարելուն յերուսաղէմ: Վասն զի այն տեղ սովորական ընթրեաց համար է խօսքն Նոյն գլխուն 42 համարին բեկանել լոգհացն շատ հաւանական է թէ հոգեւոր Ընթրեաց համար ըլլայ, եւ հօն հանապագօր բառն կից չկայ: Առաքելութիւն աւելորդ է, քանի որ 46 համարն կ'ըսէ:

«Առտնին բեկանեին զհացն. . . եւ ունեին շնորհս սոս ամենայն ժողովորդն»։ Վասն զի 'ի վերոյ ըսած էր՝ թէ բոլոր ինչք եւ ստացուածք հասարակաց էին, զորս ըստ իւրաքանչիւր պիտոյից կը բաշխէին: Աստ մարմնաւոր կերակրոյ է խօսքն եւ ոչ օրինականին, որ 'ի յիշատակ աստուածազիր Սորհրդոյն, (1) որ յառուր միաշաբարուն (Կիւրակէ, Տէրունին.) միայն կը մատչէր (Գործք. Ի. 7). այսպէս Վարդապետարանն:

Վարդապետարանիս կարգաւորութեանց մէջ քրիստոնէական շարաթն (եօթնեակ) յիշատակեալ երեք օր ունի, որոց միայն Կիւրակէին՝ (Տէրունի օր) ուրախութեան օրն՝ հաւատոց Սորհուրդն կը կատարուէր 'ի յիշատակ մշտնջենաւոր Չոհին զոր Տէր մեր Յիսուս վերջին Ընթրեաց ժամանակ հաստատեց. զայդ կը յայտնէ Վարդապետարանին Ժ. 6 համարն: Մնացեալ երկու օրերն՝ Պահր կոչեցեալք, ջորրորդն (չորեքշաբթի) եւ վեցերորդն (ուրբաթ)՝ սոոյ օրեր են. յորս հաւատացեալք կ'ապաշխարէին, 'ի յուշ մատնութեան Յուդայի՝ (չորեքշաբթի), եւ 'ի յիշատակ շարչարանաց եւ մահուան Փրկչին՝ (ուրբաթն): Այս կրկին աւուրց վրայ խօսող ամենէն հին գիրքն՝ Վարդապետարանս է. ապա կուզայ երմա, որ կրկին պաւոց օրերն՝ Հսկումն կը կոչէ. ապա Տերտուղիանոս Այս յիշատակութեան լուսաւորեալ Աւետարանին մէջ սոյն կրօնական սահմանադրութեանց հետքն կրցինք նշմարել, հաստատութիւնք՝ զոր Առաքեալք ինքնին զործադրեցին. այնպէս զի նորածին հաւատացելոց ժողովն յեօթնեակի՝ երեք անգամ կը կատարուէր. Չորրորդ եւ Վեցերորդ օրն եւ Կիւրակէն:

Կիրակէ աւուրց ժողովոյն մէջ ինչ կ'ընէին Հաւատացեալք, առանձինն պիտի տեսնեմք մանր առ մանր, թէ Վարդապետա-

(1) Այսպէս է Ագապն ու է Սեր Լ Մատաղ. 'է կերպով

րանին մէջ (ԺԴ, ԺԵ), եւ թէ Ս. Յուստինեայ ջատագովակա-
նին մեկնութեանց եւ մեր իսկ մեկնութեանց մէջ, զորս յի-
շատակած եմք: Կարեւոր եւ սքանչելի վկայութիւններ ունիմք
'ի ձեռին, որովք Առաքելոց ժամանակին ժողովոց նկարագիրն
եւ առինչն կը հասկընամք կէտ առ կէտ: Աքանչելի է Յուստինե-
այ վկայի ըսածն՝ զոր՝ թէ եւ յիշատակած եմք այլուր՝ յիշեմք
հոս թեթեւ մը. — «Յիսուս իր յարութենէն յետոյ վարդապե-
տեց իրեններուն Կիրակէ առուրց ժողովոց համար կարեւորներն»:
Ուստի Եկեղեցին ըստ այսմ ոչ թէ Աւետարանէն ընդու-
նած քաղած է Ս. Խորհուրդն, այլ նոյն իսկ Յիսուսի սեպհա-
կան պատուէրէն որ զինի յարութեանն:

Գարով օրերուն՝ ահա Աւետարանի մէջ նկատածնիս, զի
Յիսուս յարութենէն յետոյ ութ օրը մի անգամ Առաքելոց ժո-
ղովին ժամանակ կը յայտնուի. բաց 'ի վերջին երեւումէն՝ յորում
Գոհութեան խորհուրդն իր Համբարձմամբն կը հաստատէ:

Կիրակէից ժողովներու ամենէն մանրամասն եւ պայծառ
բացատրութիւնն կը տեսնեմք Վարդապետարանիս մէջ, որոց
հետ զուգելով Քրիստոնէական Եկեղեցւոյ առաջին եւ երկրորդ
գարուց հեղինակաց վկայութիւններն՝ Առաքելոց ժամանակի
Կիրակէից ժողովին հետեւեալ նկարագիրն կընամք տալ.

Եղբարք հաւատացեալք՝ ժողովարանին կամ ժողովրդանու-
ցին մէջ, կամ քրիստոնէի մը առանձինն տան՝ Վերնատան մէջ,
որ ապա Տաճար եւս ըսուեցաւ, կը ժողովէին 'ի Տերունի սե-
ղան կամ կերակուր, չարթուն առաջին օրն՝ Միաշաբաթիս
(Una Sabbatorum), որ է Տերունիս, օր Տեառն (1): Անդ 'ի Մար-
դարէից մաս մը կ'ընթերցուէր, մանաւանդ Եսայեայ մարգարէ-
ութենէն եւ կամ Աւետարանէն. Երիցապետն (Վերակացուն) ապա
կը խօսէր. Հաւատացելոց Խոստովանութիւնք եւ յանդիմանու-
թիւնք կը կատարուէին: Ապա ամենքն միասին ամենուն հա-
մար կ'աղօթէին, յաւարտելն՝ Սարկաւարդն հաւատացելոց ըն-
ծայից մէջէն Հաց մը եւ Բաժակ կը մատուցանէր Եղբարք Վերա-
կացուին (Նախադահին), որոց վրայ Քրիստոսի Տեառն Ընթրեաց
ժամանակ ըսածն ու ըրածն յիշելով մի առ մի, ամենուն ըեր-
նէն ինքն միայն Նախադահն գոհութիւն կը մատուցանէր առ
Հայր, ըստ մարմնոյ եւ ընութեան եւ ըստ հոգւոյ շնորհաց: Գո-

(1) Ըստ Բող տէրունական օր Կամ տուն, Է- Օր յարութեան ըստ
չարականին:

հուժենէն յետոյ սրբազործեալ Ընծայքն կը բաշխուէին ներկայից. իսկ բացակայից կը տանէին Սարկաւազունք: Կենարար Մարմնոյ եւ Արեան հաղորդելով Հաւատացեալք, կ'ըսկսին երգեր նուազել առ Յիսուս:

Իմաստն էր. — Հացն եւ Գինին՝ Նուիրողաց ներկայացուցիչն՝ որ կենաց պահապանն է ըստ մարմնոյ, ընծայուելով 'ի Մարմին եւ յԱրիւն Տեառն, սրբազործութեամբն զԸնծայողսն կը պատկերացուներ 'ի Տէր. որով հաւատացեալ եղբարց հօտն ոչ էրէ ընծային՝ այլ Մարմնով Տեառն կը պատկերանայ: Հրէականին եւ Քրիստոնէական սրբութեանց հիմն է այս գաղափար:

Վարդապետարանս բաց աստի նաեւ Պաշտօնէից որոշումն կ'ընէ. Կիրակէից ժողովն կատարելու համար հաստատուէքն, Եպիսկոպոսունք եւ Սարկաւազունք անուամբ, որք Առաքեալներէն, Մարգարէներէն եւ Վարդապետներէն զստ մարմին էին: Կը խօսի այն Քրիստոնէից վրայ՝ յորս Երկրութեանն ուխտս դեռ եւս հաստատուած չէր. ինչպէս Գործոց մէջ կը տեսնեմք յիկոնիոն, 'ի Լիւսարոս, յԱնտիօք Պիսիդիոյ:

Տեառն վերջին Ընթրիքն Վարդապետարանիս Ժ. զԼ. 6 համարին մէջ յայտնի է որոշակի, յուղայական ընթրիք չէր այց, ծիսակսանն. այլ Բեկումն հացին, որ է ճշմարտիւ հետեւեալն.

«Այլ մեզ ետուր զնոգեւոր կերակուրն եւ զըմպելի եւ ըզկեանս յառիտենից Որդովդ բով:

Այդ բեկումն եւ բեկանեյն հացին՝ երկրորդ դարուն Անանուն յիշատակեալ Գրչէն կը կոչուի Պատարագ Քրիստոսի Վարդապետարան ԺԴ. 1):

2

ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ՀՐԷԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՆՈՑՔ

Վարդապետարանիս ԺԴ գլուխն երախայրեաց վրայ կը խօսի մի առ մի համբելով, ըստ յուղայական պատուիրանաց: Որ-

պէս զի Մատնկանս ընթերցումն զիւրըմբռնելի ըլլայ՝ հոս ընթերցողաց առ այդ կարեւոր ծանօթութիւնքն կը յիշատակեմք։ Թէ եւ յետոյ ընդերկար կը դառնամք խօսել վերասին։ Առաքեալք զՀոպին Սուրբ ընդունելէն վերջ՝ եօթն տարի միայն Հրէից աւետարանեցին զՔրիստոս. Գործոց ԺԱ, 19—26 կը հաստատէ զայդ. այն եօթն տարեաց մէջ շատ մը յուզայական Ժողովրդանոցք 'ի հաւատս գալով՝ Քրիստոնեաց Ժողովրդանոցներ կզան։ Եօթն տարիներէ յետոյ Պաղեստինէն դուրս գտնուող կերայական խել մը Ժողովարանք Քրիստոնէից աղօթատեղի սկսան ըլլալ, Առաքելոց քարոզութեամբ։ Այդ Ժողովատեղեաց մէջ Հաւատացեալք կը խմբուէին։ Ինչպէս կը տեսնեմք Գործոց ԺԲ, 7. Հռոմ. ԺԶ, 4. Կորնոս. Գ, 13. Փիլեմ. 2:

Յակոբոս իր Թուղթն 'ի սփիւռս գտնուող հաւատացեալ Հրէից ուղղեց, այսինքն՝ որք Պաղեստինէ դուրս կը գտնուէին. ինչպէս՝ 'ի Պոնտոս, 'ի Գաղատիա, 'ի Կապպադովիա, 'ի Բիթանիա, յԱսիա, եւայլն։ Բիւթանիոց մէջ՝ Պլինիոս Կրտսեր (Ամ Տեսուն 112) իր անդ գալստենէն քսան տարի առաջ Քրիստոնէից զոյութիւնն կը վիպեց, լաղմաթիւ էին յոյժ կ'ընէ, ամեն դասակարգէ, քաղաքներու եւ զիւղերու մէջ փոռած, այնպէս զի հեթանոսական տաճարք ամայացեալք, ոչ զո՛հ կար եւ ոչ սպանդ, զհնմունք արհամարք, ոչ դնող եւ ոչ ուսող։ (Պլին. Գիրք Ժ. Թ, 97):

Հրէական Ժողովարաններու դարձիւն սկսած էր այս. Պետրոս իր Բ. Թուղթն եւ Յուդա զիւրն՝ առ նոսա կ'ուղղեն։

Առաքեալք ուր որ հասնէին, յառուր շաբաթու հրէական Ժողովատեղին կը մտնէին եւ 'ի Քրիստոս հաւատքն կը քարոզէին. ինչպէս յիշեցինք զՊաւղոս։ Եթէ լսէին քարոզութեանն՝ հրէականն՝ յուզայականն՝ Քրիստոսեան Ժողովարանի կը փոխուէր. եթէ չլսէին՝ հաւատացեալք առանձինն փոքրիկ հօս մը կը կաղմէին, անկախ եւ անշատ հրէական Ժողովարանէն։ Այս է առտնին Եկեղեցի ըսուածին ծաղումն։ Այս խօսքով Եկեղեցի բառն առտնին իմաստին մէջ փակուած է. Քրիստոնէի մը առանձին ընտկարանին՝ տան՝ մի կողմն կը զատուէր 'ի Ժողով Եղբարց, այս է վերնաւորուն (Գործք Ա, 13. Թ, 37, 39. Ի, 8.) կամ Կաթիկոն եւ վանք : Գործոց Ժ, 9, յարում Պետրոս 'ի տանեաց կ'աղօթէ, շփոթելու չէ վերնաւան հետ. վասն զի ինչպէս Հին Կաթկարանին մէջէն յայտնի է՝ Հրէայք տանիքի վրայ կ'կլլէին եւ զէպ յերուսաղէմ դառնալով կ'աղօթէին. ար-

դէն իսկ իմաստէն յայտնի է սանեակայ բացօթեայ ըլլալն. (Գործք Ժ. 11): Նոր Կտակարանին մէջ Եկեղեցի բառն առանձինն եւ ոչ մի անգամ ժողովատեղեոյ համար գործածուած է, այլ միշտ հաւատացելոց ժողովն կը յայտնէ. այսպէս իմա նաեւ Վարդապետարանիս համար:

(Շարայարեկի)

Ս. Վ. Ն.

Գիտականք

ՁՍՏԿԻ ՏՕՆԸ

Լատինացեոց Չատիկն անցեալ տարի Մարտ 25ին էր. հետեւեալ տարեթիւերուն մէջ Չատիկն նորէն այս թուականին պիտի տօնուի. 1951ին, 2035ին, 2046ին, 2057ին, 2103ին, 2114ին, 2125ին, 2198ին: Նիկիական տիեզերական Սիւնհոգոսին կարգադրութիւններուն համաձայն Չատիկ տօնը ամենէն կանուխ Մարտ 22ին կրնայ տօնուիլ, վասն զի լուսնի լրումն՝ որ Տօնին օրը կը սահմանէ, Մարտ 21 ին է: Այս երկու դէպքն ալ խիստ քիչ անգամ կը պատահի. միայն 1693, 1716 եւ 1818 տարիներուն մէջ պատահած է. նորէն պիտի պատահի 1970, 2076, եւ 2144 տարիներուն: Իսկ ամենէն ուշ տօնուած Չատիկն Ապրիլ 25ին է. այսպէս 1666, 1734, եւ 1886 տարիներուն մէջ եղած է եւ որ պիտի կրկնուի 1943, 2043, 2147 եւ 2669 տարեթիւերուն:

ՏՈՄԱՐԱԿԱՆ

Տոմարին զանազան հետաքրքրական մանրամասնութիւնները:

Որ եւ է դար մը չի կրնար Չորեքշաբթի, Ուրբաթ կամ Շաբաթ սկսիլ: Որ օրը որ սկսի Յունուար ամիսն, նոյն օրը կ'ըս-

կըսի նաեւ Հոկտեմբերը. Ապրիլը Յուլիս ամսուան սկսած օրը կը սկսի, ինչպէս նաեւ Դեկտեմբերը Սեպտեմբերին սկսած օրը. Փետրուար, Մարտ եւ Նոյեմբեր ամիսները շաբթուան մէջ միշտ մի եւ նոյն օրերը կը սկսին, մինչդեռ ճիշդ հակառակ է՝ հետեւաբար փոփոխական՝ Մայիս, Յունիս եւ Օգոստոս ամիսները: Նահանջ տարիները միշտ բացառութիւն են: Ընդհանրապէս յոյ օրն որ սկսած է նոյն օրն ալ կը լմննայ Տարին: Ամէն 28 տարի մէջ մը Տոմարները նոյն են:

ԼՐԱԳՐԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

Գիտէք թէ Ամերիկայի լրագրապետք ի՞նչ նորութիւն հնարած են կարելի եղածին չափ բաժանորդներ զանելու համար: Ամերիկեան Լրագրի մը խմբագրութիւնն ահագին շէնք մը զընած է, որուն հաճոյատեսիլ պարտէզները ու յիսունէ աւելի կահաւորեալ սենեակները մէյ մէկ հրաշալիքներ են: Գիւղագնացութեան վեց ամիսներուն մէջ քուէարկութիւն կը կատարէ լրագրին վարչական ժողովը, եւ այն երջանիկ արարածն որուն անունը քուէտուփէն ելլէ՝ իրաւունք կ'ունենայ ճրիարար գիւղադնացութեան երթալու՝ ութ օր կամ ութ շաբաթ, այդ իշխանավայել ապարանքը:

Յովն. Յ. Ալան.



Արօնական Խորհրդածոշխնք

ՊԼԱՏՈՆԻ ԵՐԱԶՆ

Պղատուն կը շարունակի (*)

Միակ մարդն՝ իր համառօտ կենաց շրջանաւ՝ կարօզ չէ բոլոր ճշմարտութիւններն դանկ ու վարդապետել, տարակոյսքն քանալ, ընդդիմաբանքն ցրել, Սոկրատ իր նախորդներու ուսումն ուղղեց. ես, ըստ իմ չափու, զՍոկրատ թարգմանեցի եւ պարզեցի. միթէ յաջորդաց մէջ չ'պիտի յառնէ մէկն՝ որ իմ խօսքերս բացատրէ եւ աւելի համազիչ ու ճշմարտին մօտ գործէ։ Այս է վախաքս. չեմ յանդիներ ընաւ պարծել՝ թէ ընաւ վրէպ չգանուի զրոյս մէջ, թէ առանց քննադատութեան պէտք են կարգացուիլ, թէ ոչ ոք 'ի գիտութեան եւ 'ի ճշմարտին պիտի զերազանցէ զիս. անտանկի է այդ ամբարտաւանութիւն։

Կրիտիսաւ. — Պղատուն, մարդկային բարբառն երբեմն փոխանակ խորհուրդն մեկնելու՝ կը մասնէ. ուստի խօսքն պայծառ մնալու համար՝ երկարաբանութենէ զուշանալու է. աւելորդ կրկնութիւններ ճամբան կը զմուարեն։ Պարզ խօսքով ճշմարտութիւնն բացատրողին մեկնիչ կարեւոր է արդեօք. ապագայ դարերու մէջ եկօղ կարգացօղն ու այսօրուան լսողն միանդամայն չե՞ն կարօզ պարզ պարզ հասկընալ։

Պղատուն. — Կրիտիսա, ցոյց սուր ինձ այնպիսի մարդ մը, ես կը լսեմ. իսկ եթէ խօսիմ եւս՝ կ'ուզեմ որ մահկանացու մարդն լսէ ինձ եւ հպատակի։ Մարդ մը միայն չէ կարօզ կորովախօս եւ պարզ լեզուաւ բոլոր ճշմարտութիւնն խօսել. Կրիտիսա, աստուած մը միայն այդ ոքանչլիքն կրնայ ընել. եւ եթէ կրնանք անուն մը տալ այդ աստուծոյ՝ Բանն է, Խօսքն աստուածային վասն զի 'ի մեզ ամենէն սկարն՝ ամենէն սխալականն՝ ամենէն խաբեբայն՝ Բանն է, Խօսքն։ Բայց իմ խորհուրդս այդ աստուծոյ խօսքովն լսեցընելու համար՝ աստուած

(*) Տես Պատկեր Ե. Տարի Բէ-20.

մ'ալ մեկնիչ ըլլալու է. աստուած մը՝ որ մարդոց մէջ լինելով՝ ճշմարտութեան խօսքն բացատրէ: Ուրիշ կերպով հնար չէ. վիճարանութիւնն վերջ չունի. մեկնչի դէմ մեկնիչ պիտի ելլէ. բացատրողն իր բացատրածին դէմ պիտի կանգնի, եւ մարդկային խօսքն՝ զոր աստուած մը մեզ պիտի հաղորդէ՝ իր բնական ապահանութեան մէջ կը կործանի: Ի՞նչ կ'ըսես Կրիստիաս:

Կրիստիաս. — Իրաւ է Պղատոնն. միայն թէ մարդկային լեզուն ուրիշ հիւանդութիւն մ'ալ ունի, որուն նշաններն տեսած եմ, առանց անոր բնութիւնն ճանչնալու: Վասն զի ոչ միայն մեր խորհածն չբացատրեր՝ այլ շատ եւս չխորհածնիս կը խօսի. բառեր յաջորդաբար զիրար կը քաշեն եւ մեր որոշած սահմանէն կ'անցնին անդին: Բռնադատութիւն մ'է այս, որու առջև քու բոլոր խմատութեամբ՝ Պղատոն, շատ անգամ կը խոնարհիս, դու եւս: Տէ՛ր եւ քու խօսքիդ՝ թէ գերի. վասն զի ըսիր թէ աստուած մը միայն զիտէ բոլոր ճշմարտութիւնները, աստուած մը՝ որ խօսքն կ'ուղղէ կը բժշկէ եւ ինքն է Խօսքն՝ Բանն: Գուցէ այս աստուածն՝ Սոկրատայ առ Կլինիասի որդին Ալկիբիադ քարոզածն ըլլայ, ըսելով թէ միայն նա մեզ կրնայ ուսուցանել ազօթից կերսն: Պղատոն, ա՛յս է այն թէ այլ ոք. վասն զի ըստ պատեհին կը փոխես դու:

Պղատոն. — Եթէ՛ Կրիստիաս, աստուածներու զիմէիր դու եւ անծանօթ ճշմարտութիւն մը հարցունէիր պաղատէիր առնոնց, տուած պատասխանդ՝ քու այս հարցմանդ գոհացումն էր: Կը ճանչնայիր թէ ի՞նչ ունին մարդք եւ ի՞նչ անուհք:

Միթէ բոլոր ճշմարտութեանց առանց երկնայնոց կրցա՞ր հասնիլ քու խելքովդ. ուրեմն ազօթելու պաղատելու է սոսկէց ետքը. պիտի տան ուղտներուն, պիտի զլանան չուզողներուն: Այսպէս կը տեսնանք մեծամեծքն: Չնչին շնորհաց համար եւս՝ պէտք է անոնց կարողութիւնն ճանչնալ, յարգել զիրենք, վրտահիլ եւ սիրել: Որչափ աւելի ազօթքով առատանանք՝ այնչափ աւելի լոյս կ'առնուենք. կ'ըմբռնենք թէ մեր հոգին իրենց հոգւոյն հետ է, սիրով եւ հպատակ սիրով՝ շղթայուած: Ըսէ՛ Կրիստիաս, ի՞նչպէս պիտի ազօթես. զի թէ այն աստուածն՝ զոր քարոզեց Սոկրատ՝ գեռ եւս մարդոց ճշմարտ ազօթից գաղտնիքն յայտնած չէ, դու որ մեզի հետ ես, դու բարեկամ, սքոռեցուր՝ ըսէ մեզ՝ ինձ եւ Ապոլոդորին, ի՞նչ ազօթքով կըրնանք մասնակցիլ այդ ճշմարտութեան, որուն կ'երեւի թէ հասու ես դու:

Կրիտիաս. — Կասիր Պղատոն ծաղրելէ, աստուածներն մի վրդովեր: Մի ըլայ թէ շատ, մի վրդովեր: Եթէ մի է՝ ինչպէս երբեմն կը հաւանիս դու, ահաւոր է, չխոնարհիր զմեզ ուսուցանել. կամ թէ շատ՝ ինչպէս Աթենացիք կը հաւատան, հակաբարբառ պիտի լինին իրարու. ճշմարիտ զիտութիւնն բընաւիմբ՝ ի մարդոյ եւ իր խորհրդէն կը բխի, առանց աստուածային կամ արտաքին օգնութեան օպասելու: Առանց վրդովման հանդարտօրէն կ'ըսկսի, առանց սղօթից կը յառաջէ, բանաստեղծութիւն չսիրեր, այլ լոկ ճշմարտութեան լոյսն: Դա կը ցրուէ ցնորական երազներն եւ ցնդական երեւոյթներն. ինչպէս արեւ՝ զիշերոյ տարածած մշուշն: Մեր աղայութիւնն ցնորքներով սընուցիր դու. արշայոյս էր. կէս օրն մօտ է, եւ մեք չափահասք՝ բանի եւ ճշմարտութեան կարօզ վարդապետ մը կը հայցենք: Պղատոնի յիշատակն չանկուչենք պիտի, սակայն ցաւ է մեզ՝ զի յաճախակի դաշխարհ եւ անոր վրայ բնակողներն մոռնալով՝ ամպերու մէջ կը շրջի:

Պղատոն. — Իրաւամբ՝ Կրիտիաս, իրաւամբ ըսիր՝ թէ խօսքըն մեր որոշած սահմանէն զմեզ կ'անցունէ շատ անգամ Իսկ քուկդ՝ ուզածէդ աւելին եւ խորհածէդ պակասն ըսաւ: Այն վարդապետն՝ յոր դրած ես յոյսդ, զոր Պղատոնէն եւ անմահներէն բարձր կը դասու, գիտեմ թէ ո՛վ է. նոր չէ քու հարումդ, սակայն դա՛ աւելի սէր եւ աւելի պատիւ կը պարտէր ինձ: Փոխանակ այսպէս հակառակելու ինձ՝ եւ իմ վերջին խօսքս լսող աշակերտներս քաղելու ինձմէ, չէ՞ր կրնար սակաւիկ մ'եւս համբերել, եւ ահա մահն կը փակէ իմ բերանս եւ զինքը տագնապօղ խօսքս կը խափանէ այլ եւս:

Մակեդոնեան կրթութիւնն թէպէտ ոչ այլասեռ՝ սակայն չէ յոյն. Ստագիրի (1) մէջ ծերոց եւ դաստիարակաց պատկանանքի վրայ այլպպէս կը խորհին քան յԱթէնս: Գուցէ՛ Կրիտիաս, սոյն այս ուսման վրայ էր քու խօսքդ, մինչ ըսիր՝ թէ մարդ առանց աստուածներու օգնականութեան կը գտնէ ճշմարիտն, առանց բանաստեղծականին բանդագողչանաց ուշ դնելու:

Կրիտիաս շիտթած սկսաւ վար նայիլ:

(1) Արիստոս Ժնտա ՚ի Սպարտի-ր Մակեդոնեոյ, 384 նախ Կան շրջիստոս: Հայրն Նիկոմաոս՝ Փիլիպպոսի հօր Աֆանդաս Գ.ի Բժէշին էր:

Մի կարծեր, Կրիտիաս, յարեց Պղատոն, թէ ես արհամարհեմ զԱրիստոտ եւ իր ունեցած մեծ շնորհներն ուրանամ: Դեռ ինքն զինքն չճանչցած՝ ես զինքը կը ճանչնամ, եւ զուցէ ինքն իր առ ինչ կարգեալ ըլլալն չզիտեր, իսկ ես կը գուշակեմ եւ չեմ սխալիլ կարծեմ. որ մը Յունաստան ամբողջ իր խօսքը պիտի տարածուի: Տոկուն համբերատար մ'է. սուր յիշատակաւ զարգացեալ, աշխատութեան եւ ուսման հետամուտ՝ յոգնիլ չըզիտեր: Երեւոյթներու ճշգրիտ ծանօթութեան հետ կցած է անոնց յարաբերութեանց գիտութիւնն. կրկին հազուադէպ յատկութիւն ունի. հոգւոյ եւ բնութեան գործերն կը քննէ եւ հասարակաց յայտարարով կը զօղէ իրարու: Ապագայ սերնդոց մեծ նպատակ է զա, եւ երբ որ եւ է ուսման մէջ մեր զարուն մարդոց խորհածն ուղեն իմանալ, Նիկոմաքեայ որդւոյն պիտի զիմնու: Երանի անոնց՝ Կրիտիաս, որք քեզի պէս անոր ձայնը պիտի լսեն եւ իր խօսքն իր խօսքով հասկանան: Չեմ կարծեր թէ բոլոր գիտութիւններն միանգամայն կարենայ զրկել, ինչպէս առաջադրած է, եւ ունկնդրաց սկարութեան չափովն պարզաբանել եւ լուսաւորել զանոնք: Կենթադրեմ թէ իւրաքանչիւր գիտութեանց կարճատեւ բացատրութիւն մը տայ եւ քիչ բառով շատ բան ըսել պիտի ջանայ: Իսկ թէ աստուածներէն երկարակեցութեան խոստումն ընդունած է՝ Նեստորի Պիլիապոյ պէս, չգիտեմ: Ըսած է քեզ Կրիտիաս:

Կրիտիաս. — Չրոտ՝ Պղատոն, ոչ ինձի ոչ ուրիշի:

Պղատոն. — Դէթ ըսած պիտի ըլլայ՝ թէ ինչ կերպով բնութեան եւ հոգւոյ գիտութիւնքն պիտի պարզէ, առանց բան մը փոխելու եւ առանց պակաս թողու: Չորօրինակ, բանավարելու ամեն օրէնքն եւ ամեն ձեւն հաւատարապէս պիտի բացատրէ անշուշտ, իւրաքանչիւրին հարկն ու յարգն ճանչցունելով:

Կրիտիաս. — Վստահ եմ վրան՝ Պղատոն, ընդարձակ միտք, ապահով դատաստան ունի. սկսածն կը կատարէ առանց կարեւոր բան մը մոռնալու:

Պղատոն. — Խոստովանէ Կրիտիաս՝ որ առանց աստուածներու յատուկ օգնականութեան ոչ ոք այնչափ խորամուխ եւ ճիշդ կրնայ ըլլալ, մինչեւ ամեն բան տեսնել եւ ամեն բան ըսել ճշգրիտ չափովն եւ կատարեալ համեմատութեամբն: Սակայն այսչափն բաւական չէ. պէտք է որ իր ճառերն կարգացողներու առջեւ պաշտպանուին. եւ վասն զի շղթայակապ հա-

զորդութիւն պիտի ունենան իր ըսելիքներն՝ պէտք է որ անկորուստ եւ անխորտիս մնալով մինչեւ ապտոնոյն աւանդութիւնս Կրիտիաս, արդեօք սատուած մը նիկումաքի որդւոյն խօսքն մահկանացուաց սովորական տկարութենէն հանած օղանա կայուցած է. արդեօք ամեն յաջողակ բարիքն տուած է իրենս:

Կրիտիաս. — Պղատոն՝ կրկնեմ խօսքս: Արիստոս աստուածներու աղաչել չօժարիր, եւ ոչ իսկ ՚ի նոցանէ շնորհ կը հայցէ. ստորին աշխարհէս՝ ուր մենք կը բնակինք, շատ վեր կը համարի զանոնք. եւ ոչ թէ մեօք պարագօղ: Իր խորհրդոյն զօրութեան եւ տարածութեան վրայ վստահի միայն, իր զիտողութեանց թիւն եւ ուղղութիւնն կը հաշուէ, իր խօսքին պարզութեան եւ ճշդութեան ուշադիր է միայն:

Վասն զի որ եւ է այլաբանութեամբ, ձեւով, օրինակաւ, ցնորքով՝ չճանրաբեռնէր իր բացատրութիւնն. կ'այսպանէ այդ ընդունայն պաճուճանքն՝ որով մեր հռետորներ ռամիկ խառնաղանձն կը պատրեն: Ամեն բառ խորհրդոյ մը մեկնութիւնն պէտք է ըլլայ, խորհրդով կեանքն կը վարի: Արիստոս խորհողներու ուղղեց իր խօսքն. միւսներուն վրայ աչք անգամ չձգեր. սակայն ժամանակ պիտի դայ՝ յոր ամենքն պիտի սկսին խորհիլ եւ բոլոր աշխարհ իր զրքերը պիտի կարգայ:

Պղատոն. — Ո՛հ, երանի՛ քեզ Կրիտիաս, որ այժմէն իսկ սկսեր ես Արիստոտի նման քիչ խօսքով մեծամեծ զաղափարներ պարզել եւ գուշակել: Երանի էր ինձ՝ եթէ առոյգ ժամանակիս հասած ըլլայիր. անշուշտ պայծառ լսյս մը պիտի տայիր ինձ մարդկային բնութեան վրայ, զոր կ'անդիտանայի, մարդկութեան ապանին վախճանին վրայ: Շատ սիրով պիտի թողուի մերկանայի յայնժամ այն աւելորդ պաճուճանքն՝ որք վախճանակ ճրջմարտութիւնն պարզելու՝ կը քօղարկեն եւ լոյսն կ'աղօտեն: Կրնայի այն ատեն գուշակիլ՝ թէ օր պիտի դայ՝ յորում մարդիկ միայն խողհօղ պիտի ըլլան, հոյինին խորհուրդ պիտի դառնայ ամեն մասամբ:

Տես Կրիտիաս հիմակ իմ թշուառութիւնս, ես եւ իմ զբութիւնքս ՚ի սպառ մոռացութեան պիտի մասնուին. ես կարծէի՝ թէ ինչ որ է այսօր մարդն՝ նոյն պիտի ըլլայ սպագային ալ. կարծէի՝ թէ մարդկային հողին յապագային զանազան տարերքք պիտի խառնուի, որոց մէջ խորհուրդն սուսջին կարգն պիտի բռնէ, բայց ոչ ամբողջն: Բայց Կրիտիաս կը գուշակէ եւ կ'ապահովէ, թէ Աթենացիներէն բոլորովի՞ր տարբեր մարդիկ

պիտի գան. առանց կրից, առանց ցանկութեան, առանց սիրոյ, արտաքին աշխարհի վրայ չնայօղ մարդիկ, նիւթական կենաց տաղտուկներէ զերծ մարդեր, որոնց բանգործն պիտի ըլլայ խորհիլ եւ բանավարել: Արդեօք ատոնք պիտի կարենան ըմբռնել այն ճառերը՝ որք տարբեր մարդոց համար հիւսուեցան: Պիտի ծաղրեն զիս զխտեմ, կամ լեզուիս վրայ պիտի խնդան. սակայն կը յուսամ թէ արդահատին վրաս, զիտնալով որ ես Կրիտիանի եւ Նիկիոմաքոսի որդւոյն կենդանի լուսով լուսաւորուած չէի: Բաւական է որ այն պարերուն մէջ ալ՝ անաւոր յանցանքին քաւութեան համար՝ մաս մը մարդիկ մեր անկատար բնութեան հաղորդակից չըլլան: Վասն զի ատոնք՝ եթէ մեր կըքերուն եւ ցանկութեանց հաղորդ ըլլան՝ իրենց նախնի հարց աւանդածն պիտի յարզեն, բնութեան զեղեցկութեանց պիտի հետամտին, վերջապէս այն անօգուտ եւ ընդունայն օրինակներն՝ որոնցմով մենք զեղեցիկն ու ճշմարտան կը ճանչնանք, պիտի խնդրեն իւրենք ալ. ատոնք իմ պրուածքս պիտի յարզեն ու կարգան. վասն զի աղօտ լոյս մը եւ ճշմարտութեան ցիրուցան սերմեր պիտի գտնեն հոն:

Բայց ինչ օգուտ. քանի որ անկատար ու սակաւաթիւ մարդիկ պիտի յարզեն իմ խօսքս, մինչ կատարեալք եւ բազմաթիւք պիտի պախարակեն:

Ապոլոդոր. — Ըստ իս, Պղատոն, եթէ նորէն ծնանիմ ես, ինչպէս Պիւթագոր կը վարդապետէ եւ ես կը յուսամ, չեմ կարծեր թէ կորուստ ընեմ, եթէ ինձ հարցուէր ընտրել չսիրելի կամ չխորհելի, իսկոյն՝ կ'որոշէի՝ մերկանդամ ճշմարտութենէն շատ վեր է սիրով քօղարկուած ճշմարտութիւնն:

Պղատոն. — Վստահ լեր Ապոլոդոր, աստուածք որ մեր հոգւոյն մէջ տնկեցին ճշմարտին եւ զեղեցիկն եւ սրբոյն սէրն, չեն իլեր զանոնք: Ըշմարտութիւնը ճանչնալու համար միշտ սիրելու է զճշմարտութիւն. աւելի սիրել՝ աւելի ճանչնալու համար. սիրելու է զայն՝ սիրցնելու համար այլոց: Ա՛, եթէ ոք ճշմարտութեան չփախաքի՝ կրնայ կարօտ զգալ, կրնայ ջանալ առ այդ. եթէ ճշմարտութիւնը չսիրենք, մեր նմանիքը չսիրենք, կրնանք այդ ուղղութիւնն ցոյց տալ այլոց: Ոչ, Ապոլոդոր. ոչ Կրիտիաս. ճշմարտութիւնը չսիրողը՝ ճշմարտին զիտութեան մէջ չկրնար յառաջել, ոչ ընդունել եւ ոչ հաղորդել: Այն օր յոր մարդիկ ճշմարտը պիտի հասկընան եւ չփարին անոր, եւ այդ սէրը պիտի չարծարծեն աւելի բարձր ճշմարտութեանց հասնե-

լն փափաքով, այն օր իրենք մարդ անուան արատ պիտի բերեն, ուրիշ անուն մը պէտք է իրենց: Այս մասամբ Արիստոս ալ համաձայն է ինձ. եւ եթէ իմ աշակերտներէս աւելի ճշմարտին սիրօղ չըլլար ինքք, չէր կրնար այն գիտութեանց հետասպնդել: Կրիտիաս, քեզմէ աւելի ճանչցած եմ անոր հոգւոյն կիրքն:

Արդեօք պիտի խոստովանի՞ օր մը այն ազբիւրն ուսկից լեցուցած է իր սափօրն, թէ մինչև վերջ լոռութիւն պիտի պահէ, եթէ իր քալած ճամբան չպարզէ իր ունկնդրաց, կարծեմ թէ պիտի վրիպի, եթէ այն սիրոյ բոցն չհաղորդէ իր ունկնդրաց՝ իր խօսքերն շատ պիտի տկարանան. եթէ իմաստութեան սէրն չօգնէ՝ մարդկային խօսքն ոչ ինչ են: Իր ճառերն ալ իմոց պէս քննութեան եւ հակասութեան նիւթ պիտի ըլլան. գուցէ իմինէս աւելի, եթէ հոգւոյ խորերն թափանցել ջանայ, մանկ այն ծածուկներու մէջ՝ զորս աստուածներու խնամատար տեսչութիւնն կամաւ ծածկած է մեզմէ: Խորհրդով խորհուրդն կրնայ լուսաբանիլ, բայց մինչև ցայդ վայր, չպիտի կարողանայ ազդել բոլոր հոգւոյ վրայ. առանց սիրոյ խորհուրդն՝ հոգւոյ ծածուկներուն մէջ չմտնել:

Այն ատեն Կրիտիաս, իմ գրուածքս պէտք է օգնութեան կոչել, եթէ ընդունի այդ տկար նեցուկն: Կարելի է թէ յայնժամ այդ լոյսն վառելով՝ իր ձեռաց մէջ գտնուած սքանչելի պաշարն օրէ օր բազմապատկէ: Ապա թէ ոչ՝ ո՞ն կը վախմձ՝ թէ ունկնդիրք՝ մանաւանդ իմաստասէրք՝ սովորական չափազանցութեանց ղիմելով, պառակտին, քակուին:

Նոյն վիճակին մէջ ենք մենք ալ. ոմանք մեզմէ՝ խորհուրդն կ'ըսեն ցուրտ եւ մերկ լինել, մինչև զհոգի սառեցունել. այլք բանաստեղծութեամբ կը զարդարին զայն, այլակերպելով՝ ՚ի սպառ: Աստուածք՝ ո՞ Կրիտիաս եւ Ապոլոնոր, այդ չար մոլորութիւններէն պահպանեն զձեզ. աստուածք՝ մեր գրոց մէջ ճշմարտութեան հետամուտ երօզներն ապագայ դարերու մէջ՝ պահպանեն: Սակայն կասկած ունիմ, չեմ կարծեր թէ իմ գրքերս քանի մը դար վերջը իմ ըմբռնածիս պէս հասկանան: Պիտի դատափետեն. իմ չքսածս պիտի կարգան իմ բառերուս մէջ: Առ այս դարման մը գտայ իմ լեզուիս:

Նոյն իսկ խոստորօղ մտքերն, նոյն իսկ ծուռ ըմբռնողներն՝ ճշմարտութեան սէրը ծաւալած պիտի գտնեն իմ գրոցս մէջ. սակայն միշտ բանաստեղծական օրինակներով, միշտ վերացեալ

բայատուժիւններով. որոնց վրայ Կրիտիաս կը ծիծաղի: Չխորհիր գուցէ՝ թէ երբ մեր բոլոր բառերն խորհուրդ ըլլային՝ իւրաքանչիւրին քննութեան ժամանակ՝ հողինիս կայծակնահար պիտի ըլլար. երբ զգացման մը վրայ խօսինք, առանց զօրութիւնն եւ խորութիւնն խնդրելու, բնչպէս պիտի ընէինք: Կայծակնահար, այո՛. դուք ալ գուցէ վիրաւորուիք այս բառիւ, սակայն ճշմարտին սիրովն է:

Ապոլոդոր. — Պզատոն, միթէ քու բարեկամացդ եւ կրտսերագոյն աշակերտացդ սրտին կ'ուղղես նախ այդ նետը. կամ թէ Աքիլլեայ գեղարդան պէս վիրաւորելէն վերջ բժշկել չգիտնու. միթէ իմաստոյ մը վայել է մեր փափաքն զարթուցանել՝ եւ 'ի ճարակ ոչ ինչ բան մը տալ: Ճշմարտութեան ծարաւի եմ. եւ երբ շրթանցս մօտեցունես այն գաւաթն՝ ուստի յագուրդ կ'ըսպասեմ, կը քեցես կը քաղես բերնէս: Կրկտած չեմ ճառերդ, միթիւ կամ հակառակ մտածմունք չեմ գիտեր. այն քիչը զոր առի՛ քեզմէ է, երախտապարտ եմ քեզ:

Այլ արդ Պզատոն ըսէ մեզ՝ քու հաւատարիմ աշակերտացդ, ինչո՞ւ լեղուդ մերթ պարզ մահկանացուի մը կը հաւատարի, եւ մերթ յաստուածոյ սիրեցելոյ մը, ճարտար քան զՊերիկլեսայն, քաղցր քան զՀոմերին, առոյգ քան զՆսքիլեսայն եւ Պինդարի: Մտացս բոլոր կարողութիւնք՝ քու խօսքերուդ վախճանն զրտնելու եւ քու սկզբանցդ մէջ թափանցելու հետամուտ են, առանց յաջողելու: Երբեմն ալ քեզ հետ՝ ամենակալ աջ մը կարծես՝ այս ստորին փոփոխական ալլալելի աշխարհէն կը փոխադրէ զիս դէպ 'ի բարձունս, ուր անփոփոխելիքն եւ կատարեալքն կը գտնուին, որոց հրամանաւ ներքինքն հաստատեցան ու եղան: Ինձ համար շատ ախորժական ու հեշտին է քեզ հետեւելով հասարակ երեւոյթներէն մինչեւ անոնց վրայ իշխող ընդհանուր դադափարն բարձրանալ. անախ անցնիլ մինչեւ պարզ Գաղափարներն, որք ամեն բանէ բարձր են եւ ամենէն կատարեալ. զորս միայն Գաղափար կրնանք կոչել ճշմարիտ. վասն զի անոնցմէ անդին բան չկայ եւ անոնց վրայ ձեւուած են ամեն բան:

Պզատոն, որչափ կը փափաքիմ ես զանոնք քու սիրած չափովդ սիրել, նմանիլ անոնց ու բոլոր կենացս մէջ ջանալ որ քան զօր հողիս անոնց պէս գեղեցիկ, սուրբ, մաքուր, ճշմարտութեան եւ արդարութեան սիրող ընել: Այլ քու խօսքդ՝ որ սրտիս մէջ այս սիրոյ բոցն կը ծագէ, լմնալուն՝ կը մարի: Կամ

եթէ մնայ իսկ՝ աղօտ ու անղօր է. փոխանակ այն հեշտ հա-
ճոցից՝ որով լեցուած էր Ներսա քու խօսելուդ ժամանակ, դադ-
րելուդ՝ տարտամ անհանդատութիւն մը՝ խոր ձանձրոյթ մը՝ կամ
լաւ եւս սոսկալի ցաւ մ'ըսեմ քաղցր ճաշակի մը կորստեանս:

Արդեօք, Պղատոն, աստուածներէ շնորհուած մահկանացու-
ուաց մի՞ն ես դու. կը չնչես, կուտաս, կ'արծարծես եւ կը դադ-
րիս. շուարած ենք: Պիտի չըսես Պղատոն՝ ո՞վ ես դու եւ ի՞նչ
քու ճառերդ, պիտի լսե՞ս բոլորովին: Եթէ աստուած մ'ես՝ ին-
չո՞ւ մեր պաշտօնն ու զո՞ն չես ուզեր. եթէ մահկանացու, սա-
կայն իմաստութեանդ համար պաշտելի ես, եւ սքանչելի խօս-
քերովդ: Խօսէ Պղատոն, խօսէ:

Պղատոն. — Ապօրոգոր, եթէ զքեզ զոհացունելու համար
երազ կամ վերացական բան մը խօսէի քեզ հետ, ի՞նչ կ'ըսէիր.
Ի՞նչ մանաւանդ Կրիտիաս, որ արդէն իսկ խօսքերս չափազանց
բանաստեղծական կը համարի:

Կրիտիաս. — Իմ ըսելիքս այս է Պղատոն, որ վտանգաւոր
հիւանդութենէ մը բուժուելու համար՝ ժամանակ կորուսանելու
չէ: Ո՞վ ըսաւ թէ նոյն իսկ բանաստեղծութիւնն կարեւոր դա-
դար չպահանջեր: Բանաստեղծն կարեւոր չէ Աթենացոց. սա-
կայն քաղքէն դուրս թանձրախիտ տերեւոց հովանոցն ներքեւ
եւ զով ջրերու մօտ կրնան ապաստանիլ:

Պղատոն. — Քեզի՞ Կրիտիաս՝ թէ աստուածներու հնա-
դանդիմ, որոնց ձայնը սովորականէն աւելի կը զօչէ հողւոյս
խորերն: Վայ անոր որ անփոյթ է նոցա ձայնին եւ չլսեր: Ընդ
երկար պահեցի ես այն ծածուկն՝ զոր արգելք զրին ինձ չիօ-
սել. անցեալ կենաց մէջ՝ ըսած եմ թէ ինչպէս համառօտ տե-
սութեան մը մէջ քաղած եմ՝ զեղեցկի, ճշմարտի, բարւոյ, յա-
ւիտենական Փաղափարներու սէրն. ըսած եմ թէ ինչպէս կը
ցաւիմ այդ տեսութիւնը կորսընցունելուս եւ կը ցանկամ նորէն
համնիլ ասոր: Խօսեցայ հրամանին համեմատ, ոչ թէ ուզածիս:
Դիտէք ըսածս, սորուցէք ճշմարտութիւնն, վասն զի աստուած-
ներուն հրամանն է, ահարկու հրամանն: Զլուշացէք, մի՛ դա-
ռանցանք կարծէք յայտնելիք ճշմարտութիւնս. որոյ ցիրուցան
երեւոյթն՝ խնամքով քօղարկուած՝ կը տեսնուի իմ ամբողջ զը-
րոցս մէջ: Այն ճշմարտութիւնն՝ ուսկից իբր միակ ազրելբէ բը-
խած է այն բանաստեղծութիւնն՝ զոր զու կը խոտես Կրիտիաս,
բայց ՚ի զուր. վասն զի աստուածոց կամքն է: Դիտելի որ մեզմէ
լաւ գիտեն իրենք մահկանացուաց պիտանին. եւ եթէ օր մը

հաճին աստուածային հրեշտակի մը կամ այլ միջոցաւ քեզ շը-
նորեն լուսոյ ճաշակն ու սէր, չնորհակալ եղիր գերազանց պար-
զելին, եւ առանց սրատճառն խնդրելու՝ վարէ զայդ եւ այլ
մարդոց հաղորդէ:

(Շարունակելի)

Ս. Վ. Ն.

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՅՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒ ՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ՔԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՍՔԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (*)

Այն աստիճանները զրիստոնէութեան զուրը հասած անհամար
մարդիկ կը զանուէին, որոնք թէպէտ հեթանոս չէին, բայց քը-
րիստոնեայ նաեւ չէին սեպուեր. որովհետեւ երախայից դասը
մտնալէն ետեւ, մկրտուիլը յամառութեամբ կը մերժէին: Ի զուր
եկեղեցւոյ Հարք բոլոր ճիգերնին կը թափէին ցուցունելու ի-
րենց վարուցը անսպասելութիւնը եւ վտանգը. ի զուր կպիս-
կոպոսք, Աստուածայայտնութեան եւ Չատկի մեծ տօները
չհասած՝ ամէն կերպով կը քարոզէին թէ՛ «անա հանդիսաւոր
օրերը կը մօտենան, անուննիդ տուէք, մկրտութեան պատրաս-
տուեցէք», բայց անկարելի կ'ըլլար վարատել իրենց անտար-
բերութիւնը: Քրիստոնէի արագօր կրկնով պարտաւորութիւն-
ները կը ժխտէին, ոչ խոստովանութեան, ոչ զատկական հա-
ղորդութեան, ոչ եկեղեցւոյ օրինաց պահպանութեան կ'ուզէին

(*) Տէօ Պատիւեր Ե. Տարի Իէօ 20.

ենթարկուիլ, տակաւին քրիստոնեայ չըլլալին պատրուակելով Երբեմն ալ խղճմտանաց խայթերն արհամարհելով, կը հետեւէին ժամանակուան այն առածին որ կ'ըսէր. «Թոյլ տուէք որ մեղանչեն. ինչ միաս ունի, մկրտուած չեն.» գիտնալով որ բաւական էր մտնուան կէտին մկրտուելը ամէն մեղքերէն սրբուելու եւ փրկուելու համար: Այս յանդուգն յուսով իրենց կեանքն եւ յաւիտենականութիւնը վտանդի մէջ կը դնէին: Իւրաքանչիւր դար ունի իւր փորձութիւնները, հիւանդութիւնները եւ վտանգները: Այն դարուն հիւանդութիւնն ալ այս էր: Անթիւ անհամար մարդիկ այս թշուառ վիճակին մէջ կը գտնուէին: Պատրիկոս այլոց օրինակին հետեւելով ինքն ալ կը լռնուի նոյն ախտէն: Սրբուհի Մոնիգայի կողմէն շատ ժամանակ, շատ աղաչանք շատ արցունք թափել հարկ պիտի ըլլայ մինչեւ որ համոզէ զանիկայ, եւ ան ալ շատ ուշ գրեթէ մահուան կէտին, ընդունելու մկրտութեան փրկարար խորհուրդը եւ լիովին հաշտուելու Աստուծոյ հետ:

Այսու ամենայնիւ — որքան ալ անկատար է այս առաջին քայլը, մեր սրբուհւոյն համար զարձեակ մեծ մխիթարութեան եւ ուրախութեան առիթ մը կը սեպուի: Պատրիկոս հիմա դէթ հեթանոս չէ, ճշմարիտ Աստուծոյ կ'աղօթէ. Յիսուսի Քրիստոսի կը հաւատայ, եւ թէպէտ Մոնիգա զանիկայ իրեն քովը սուրբ սեղանը նստեցնելու ուրախութիւնը չունի, գոնէ իրեն հետ եկեղեցի կ'երթայ, պատրաստական աղօթից եւ կրթութեանց մէկտեղ կը գտնուին, եւ տամը եօթը տարի ամուսնութենէ վերջը՝ կը սկսին նշմարել այն մտաց եւ սրաի միութիւնը, որն որ իրենց փոխադարձ երջանկութեանը համար ի սկզբան ըլլալու էր:

Այս հեռաւոր անցից պատմութիւնը կարգալով միտքը բնականապէս կը թափառի նոյնպիսի տեսարանաց վրայ, որոնք ամէն օր աչքերնուս առջին կը տարածուին ներկայ դարուս մէջ, որն որ շատ կը նմանի չորրորդ դարուն: Ո՞վ արդեօք տեսած չէ նմանօրինակ կործանումներ, եւ նմանօրինակ կանգնումներ: Ո՞վ չէ տեսած դեռաբոյս օրիորդաց անտարբեր անձանց հետ ամուսնանալը, եւ չէ ըսած ահուզողով ո՞վ Աստուած, ինչ պիտի ըլլայ անոնց ապագայն: Տասը տարի կ'անցնի, անտարբեր պատանին քայլ մը կ'առնու, բայց տակաւին դործադրութիւն չկայ. քիչ մը աղօթելու կը սկսի: Ուրիշ տասը տարի մ'ալ անցնելու է որ եկեղեցւոյն մոռցուած ճամբան սորվի,

այն ճամբան որ տղայութեանը ժամանակ մօրը հետ սովորուած թիւն ունէր երթալու: Եւ գրեթէ միշտ այնպիսիները զՅիսուս Քրիստոս ճանչնալով, սիրելով եւ պաշտելով կը մեռնին: Այո՛, ժամանակիս գծազդու թիւնը այս է. երկայն ժամանակ հարկ է որպէս զի քրիստոնեայ կիներ իւր էրկանը սիրելի աչքերը ճշմարտութեան գեղեցիկ լուսոյն կարենայ բանալ: Բայց նաեւ, ո՛հ ինչ մեծ եւ անգին բարեբախտութիւն մըն է արդի ժամանակիս համար՝ որ իւրաքանչիւր պատանիին քով այսօր կամ վաղը կրնայ գրուիլ՝ իբրև անոր պահապան հրեշտակը, քրիստոնեայ օրիորդ մը: Աղէ, թող չմոռնայ սա իւր սքանչելի պաշտօնը. գիտնայ որ նոյն իսկ հրեշտակաց զօրութիւնն ունի, թէ որ ունի անոնց համբերութիւնը, փափկութիւնը, կաթոզին եւ զգօն սէրը, քաղցր լուծիւնը եւ շարունակ ազօթքը՝ «Քրիստոնեայ կանանց պաշտօնը, կ'ըսէ սիրուն մատենագիր մը, պահապան հրեշտակաց պաշտօնին կը նմանի. կրնան կառավարել եւ ուղղել զաշխարհս անոնց պէս, այն պայմանաւ որ անոնց պէս ալ անտեսանելի մնան»:

ԳԼՈՒԽ Դ.

Ոգոստինոսի ներքին տագնապին շարունակուելը — Արրուհի Մսնիգա կը հասկընայ իւր օրդւոյն գլխոյն եկած վառագնեքը: — Իւր վարմունքը: — Քանի որ օրդին Աստուծմէ կը հեռանայ, Աստուած ալ մայրը միթարեքու համար թողլ կուտայ որ ամուսինը իրեն մօտենայ: — Քրիստոնեայ մահ Պատրիկոսի:

370 — 372

Ինչ ազդեցութիւն ունենալը Օգոստինոսին վրայ իւր հօրը բարի օրինակը՝ չենք գիտեր. բայց հաւանականաբար ազդեցութիւն մը ըրած պիտի չըլլայ ամենեւին: Վասն զի երբեմն մարդս, ինչպէս կ'ըսէ Մարգարէն, աչք կ'ունենայ եւ չտեսնար: Այս ստոյգ է գէթ՝ որ այն ազդեցութիւնը կրից արչաւանացը դէմ դնելու չափ զօրութիւն չունենար: Յիրաւի, մինչդեռ մէկ կողմէն սրբօրուհի Մոնիգա իւր ամուսինը կը շահի, զաւակն ընդ հակառակը միւս կողմէն ձեռքէն բոլորովին կը փախցնէ: Ամօքեալ կիրքերը ձերունին իրեն կը մօտեցունեն. նորածին կիրքերը երիտասարդ

պատանին կը հեռացնեն իրմէ: Օրէ որ Օգոստինոս անտանելի կրիցը տակ կ'ընկճի ու կը մաշի: Մարդ կը ստակայ կարգալով Խոստովանութեանց զրքին մէջ այն վտեմ եւ լի ճշմարտութեամբ էջերը, ուր Օգոստինոս՝ վարպետ բժշկի մը նման հիւանդութեան ընթացքը քայլ առ քայլ հետեւելով կը նկարագրէ, կարճ խօսքերով իւր հոգեոյն մէջ փառուած չար հրոյն անընդհատ յառաջադիմութիւնն: Սոսկալով կը հարցուի թէ ի՞նչ պիտի ըլլայ՝ չեմ ըսեր միայն իւր ստաքինութիւնը, ափսոս շատոնց ի վեր կորանցուցած է զայն, այլ նաեւ իւր խելքը, սիրտը, քնաւորութիւնը եւ հանճարը: Վասն զի այն չար կրակին անդարմանելի հետեւութեանցը վրայօք նոյնը պէտք է ըսել ինչ որ եւրանելոյն Յոբայ զրքին մէջ կը կարդանք: Կուր մը որ ամէն բան կը սպառէ, կեանքը կարողութիւններովը հանդերձ կ'այրէ կը տոչորէ արմատէն: Այնպիսի կրակ մը որ առողջութիւնը կը վլասէ, սիրտը կը ցամքեցնէ եւ հանճարը կը բթացնէ: Մաքուր սիրոյն ողջախոհ կայծերը, երխտասարդութեան հասակին նորարոյս բանաստեղծական հրճուանքները, պատանեկութեան անելը զգացմունքները, կատարեալ հասակին բանաւորական ուժերը, զգայուն եւ փափուկ հանճարոյն բոցը, մէկ խօսքով այս ամէնը չճնամ կը կորսուին: Եւ ո՛վ կը տարակուսի թէ այս ամէն կորսուած կարողութիւններուն մէջէն սէրը, մտերմութիւնը, ընկերսիրութիւնը եւ բարեպաշտութիւնը նախ եւ առաջ կը կորսուին: սիրտը այնպիսի փափուկ տունկ մըն է որ հանճարէն շատ նուաջ կը թոռմի, կը փճանայ:

(Շարունակելի)

ԱՌ ԶԵՌՆ

Բ Ա Ռ Ա Գ Ի Ր Ք

ՂԱՏԻՆԵՐԷՆ—ՀԱՅԵՐԷՆ

Ի ՊԷՏՐ ԴՊՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Տ ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՄԻՍԲՃԵԱՆ

ՈՒՍՈՒՑԻՉ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ
ԵՒ Ի ՀՌՈՎՄԷԱԿԱՆ ԿՂԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՌՈՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ

Ս. ԺՈՂՈՎՈՑ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԻՎՏՈՑ

1893 — ՌԵԽԲ

ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է
Կ. Պօլսոյ համար 40 դանեկան
Գաւառաց և օտար երկիրներու համար
բոքատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

Իջրաքանցիչը թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եւզլի փողոց
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան և թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1